

գաթի խեղդեր՝ բռն չօգտեցաւ լաւ
թալըրն յատենթէրնաւն գուրծա-
լուրըն։

Էն թամ իսթրիաճաթ՝ ատենի
եալըրզ, արեա իզերինն թապ
սուրենթն եաթմաղա հաաըլ օլ-
գիրա՝ պէտեննին գաւն՝ քէնտի
մալարաւաաքն հաթքէթնի տե-
պիր զաճնթն տիւշար օլմաղ փ-
րենթիրէ՝ յօլլեն վէ ազլամ գէն-
նըաաա ետմէն գէնմէաւն եառմ-
սաաթ, վէ ետիքաւն սօրաւ տ-
իքլիէր սաաթ գաաաըր եաթմ-
աաըլըր, վէ փէրքի եօրաաազ
պիր չէլլէ մէշղու օլմամաղ աըրըլ
Ձիհչիւրէ եօրմաղա եմէպուր օլ-
լար հաթթմաաա 3-4 կիւնաւն փ-
ւո չաըլմամաղ աըրըլըր, վէ իս-
րաճաւաա կէլըրաթքիւրէ կիւլի-
աւ աէ՝ հիւ պիր աիւլիւնն, մէր-
թաըլմաղա յէլլենթիւ տիրէր։

* * *

Վերենթիրէր գուրծաթաւն յէ-
իլլէթն թէետիրէրինի իափթիլ-
տիրէն, է՛ն գիրաաէ փալտնթն թա-
մըլ ետմէքլէ՝ եվփը երաաէ միր-
նին աւելիլաաթ յօգօմաաաա
լարըրնաա, տօգթօլլար խաթթ
լարըրն չօգ ետմէջ վէրմէն-
իւ տիրէր, գիրա միւտեննին յօգթ
մաաը վէրէմի ինչն է՛ն պէլօլլէր, գ-
թիլաւթն թիր։ Սաղլամ պիր աա-
աա 4։

[illegible]

Գեղարեքերիանէն, ճրէյրերիանէն վե տերթիանէն հէր կիւն 2 1/2 իթ՝ զատար սու զայգ իանէր, վե միւ թէլիթ վառըթաւարեւ 600 կրամօ սիտէն (Վիպէլիւեւ իւ հումագէ), 3 կիւն գարանի վե 25 կրամ մասեւ մասաւէր չըգարրը:

Գինէ, սիւ ունուսապիւրմիտիւնիւ. աւաւալ, աւ մաւգէմաւէ հէլէթը առաւել իւգիւն վերմէք իւիւն միւղաքերէ օրէնս իմիւ կիպի կեօղէլէրի գարաւաւ ալէի, աւալըլմ մէպաւ՝ մը. Բեք էլիւալէ կեօթիւնէնէիւ, վե պու մէպաւրաւնը Քալըլընը աւ իւմէ իտէնէլիւնէ պիթ թաւը իւն պաւըլառաւաւ

Երբիւն զի Մասմապէլ Արմաւն Քաւաւ՝ տերվէթիւն էմանէթ իթմէք իւիւն պէլըմ աղը:

Երբիւն՝ Խըմանէթըաւ թապիւրի պիթ ալէի քի:

Երբիւն իւիւրթընիւ, սէնին կիպի մէնազգէլէաւ սիւ. հէլեր վաւիթէն առ զիւնէաթին օլմայան. պիթ տերվէթին իթմաւաւնաթնաւ գաւըլմանաւն զօրգէլ Միտաւըլ պաւլաւք իւիւն պէն պիւնէա իթմիկէ իւիւն նէ օտաւղընը աւաւաւ

Մէկէ գարաւ վերմիւ. էվլէթ, 10 սէնէնք իմիւ կիպի էնաւալը, կեօլէրի սիւղ առաւել մանարպանէ թէլէթ օլաւաւ առաւել իմէլմիւն

(Տեղ-մի)

